

ԿՐԹԵԱԿԱՆ

ՅԱԽԵՐԺԱԿԱՆ ԵՒ ԳԵՐԱԶՈՒՆՑ Է ՍԷՐԸ

(Վ.Երասիմովսան բար. Կիր.) (Ա. Կորթն. ԺԳ.-ԺԳ. 5)

Յաւերժական է, այսինքն վերջ չունի (= «ոչ անկանի») . և զեր ի վերջոյ է քան ամէն ուրիշ տուաքինութիւն (= «Մեծ քան զսոսա») : Ու թէ՛ այսպէս է ան և թէ՛ այնպէս, որովհետև ո՛չ թէ երկրաւոր այլ երկնային է իր վասնանը . «Մաղիկ մըն է ան, որուն թերթերը պիտի չթափին քուս» :

Մարդը Աստուծոյ ծանթութեան տանելու համար մարդկային ճիգերէ և մարդկորէն նկատումներէ հնարաւորուած բոլոր աստուերթիւնները — խօսքի ոյժ (մարգարեութիւն), սրտի աշխոյժ (լեզուախօսութիւն), մտքի ճարտարութեան (գիտութիւն) — ամէնքն այլ պիտի անցնին՝ ջնջուին հոս, մեր գէպի միւս կեանք մտնելէ քուսը . զի հոգին անոնց պէտք պիտի չունենայ այլևս՝ Աստուծոյ տեսութեամբը լուսաւորուած այն զեբերկրային ուրարտի մէջ . բայց պիտի մնայ սէրը, իրբև յաւերժական այնք որով մարդը այսուհետև հոն անընդմիջաբար պիտի տեսնէ և ճանչնայ զԱստուած :

Ինչ որ ունինք մինք հոս իբրև զազափար ի մասին աստուածային իրաց, կըցկըտուր տպաւորութիւններ և կողմնակի մակարերութիւններ յաճախ, կը նմանին հին պատաղնայ հայկելիներու ցոլացուած աղօտ պատկերներուն, որոնք տակը չափով մը կրնային տալ իրականին նմանութիւնը : Հոն, ճշմարիտ և վերին այն կեանքին մէջ, որ անմահութեան կեանքն է, հոգին սիրոյ լոյսին մէջ պիտի տեսնէ զԱստուած՝ ո՛չ թէ ցոլացումի մը ընդմէջէն այլ ուղղակի, «գէմ յանդիման», ինչպէս բարեկամ մը որ կը նայի իր բարեկամին աչքին մէջ . ու պիտի ճանչնանք հոն զինքը այնպէս, ինչպէս իր սրտագլխութիւնը կը ճանչնար զմեզ հոս, այս կեանքին մէջ :

Քրիստոնեան հաւատքին և յոյսին ճամբով երբ ամենէ ներս այդ կեանքէն, իր մէջ պիտի զգայ հոգեկան հասունութիւն մը, որ զինքը ընդունակ կը դարձնէ Աստուծոյ և աստուածայինին բարեմտութիւն : Ինչպէս մանկան թոթովանքը յոտակ խօսքի, և անկապ մտածմունքը պայծառ մտախոհութեան կը փոխուի չափահաս մարդուն մէջ, նոյնպէս մահկանացու կեանքն որ գէպի անմահութեան մեր վերելքը կամ մուտքը անսահման յա-

ռաջգիտութիւն մը պիտի իրականացնէ մեր մտածումներուն և հասկացողութեանը մէջ :

Բայց որպէսզի այդ հասունութիւնը յայտարարէ իոյ բնական անուժով մը ընթացող գէպի իր վախճանը, երբ դեռ երկրի վրայ ենք, մինչ տարիքի լրուումով և մարմնական կազմին նուազման հետ կը սկսին տկարանալ մեր կարգ մը աստուերթիւնները, պէտք է ջանանք որ սէրը մնայ միշտ իր ոյժին մէջ, հաւատքին և յոյսին հետ շարունակ, բայց ստոնցմէ աւելի գերազանց բարձրութեան մը վրայ, այսինքն մարդկային այդ հոգեվիճակներուն քով ինքը պահելով յաւատ իր աստուածային նկարագրի : Զանալ այդ մասին . այդ պէտք է լինի հաւատացեալին կեանքը իսկակալ քրիստոնէական արժէքի մը վերածելու մեծագոյն ճիգը . մշակել հոգիին մէջ սէրը ամենէն աւելի, առանց թէ՛ և անտեսելու ուրիշ բարի ճիգերն ալ : Զայդ կը հասկնանք տաքեալը, երբ կըսէ . «Զհետ երթայք սիրոյ և նախանձաւոր լերուք հոգեւորացն» :

Մեր աշխուճագոյն ձգտումներուն սեւեռակէտը և տեղեկանքներուն աւարկան՝ ան՝ սէրը միայն պէտք է լինի : Ան պիտի ուղղութիւն տայ մարդու միւս շնորհներուն, թափանցելով անոնց մէջ և սրբագործելով զանոնք : Հոգեւոր կեանքը, առանց իրեն և լոկ անոցմով եղած պարագային, կը կորսնցնէ իր քրիստոնէական իմաստը :

Ու հետամուտ եղած կ'ըլլանք սիրոյ, ըստ մտաց Պօղոսի, երբ մեր աչելու կիրքերուն կամ շնորհներուն մէջ նախընտրութիւն կուտանք ամենէն աւելի անոնց, որոնք մէջ սէրն է տիրական զգացումը . այսպէս, իր օրինակով, երբ կը նախագահենք հոգևով քարուզելու (= մարգարէանալ) շնորհ հաւատքի մտեռանդութեան (= լեզուախօսութեան) շնորհէն . զի սէրը տառլինին մէջ աւելի խոր է և մեծ, քանի որ, իբրև միջոց միութարութեան և ուսուցումի, այլոց օգուտին կը ծառայէ, մինչ երկրորդը, անձին հոգեկան կազուրումին աւելի ձգտող, այն ստեն միայն կրնայ ծառայել նաև ուրիշներուն՝ երբ կարելի կ'ըլլայ հասկնալի լեզուով և մեկնարանութեամբ մատչելի ընել զինքը ամենուն :

Ընկերութեան քրիստոնէական բարգաւաճումին, առաքեալին բառով՝ «Եկեղեցւոյ շինութեան» պէտք է ուղղուին աւետարանով ուսուսուողուած հոգիներու բովանդակ իր ձև ու մտածումը, այսինքն սէրը, այն կեանքին մէջ ալ պէտք է ներգործէ գերագանց և յաւերժական զօրութեան ազդուութեամբ :

Թ. Ե. Գ.